



Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Յ Ե Ղ Ա Կ Ա Ն Ո Ղ Ջ Մ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամէն կենդանի էակի մէջ կայ ներքին վիճակ մը, որով մարմինները իրենց կազմին մէջ կարծես պահեստի ունեցած ոյժերով երկար ատեն կը դիմադրեն իրենց գոյութեանը սպառնացող վտանգներուն:

Գիտական այս տեսութիւնը ճիշդ է՝ որքան բնախօսական նոյնքան եւ հոգեխօսական տեսակէտով: Գիականերու եւ ծերցած ծառի կոծկերուն մէջ տեսնուած են սպիններ, վէրքերու չորցած բոյներ, որոնք գործարանաւորութեան մէջ լուիկ կատարուած եւ վերջացած կեանքի եւ մահուան կռիւի հետքեր կը մասնանշեն. ու մարդիկ կը ճանչանք ամէնքս սլ, անզրագէտ եւ դաստիարակութեան բարիքներուն անհազորդ մնացած անձեր յաճախ, որոնք իրենց խառնուածքին եւ նկարագրին սեփական արիութեամբ, շիջուցած են իրենց մէջ յանկարծ սկսած փորձութեան բռնկումներ, կամ վանած՝ իրենց հաւատքին եւ բարոյականին վրայ գործուած յարձակումներ:

Անհատներու եւ համայնքներու մէջ հաւասարապէս՝ հոգեկան այդպիսի ինքնապաշտպանութեան ոյժ յառաջացնող տարրերու ամենէն զլատուորներէն մին է ապահովարար ողջմտութիւնը, մարդկային անձին ամենէն չքնաղ առաքինութիւններէն մին, հաւատքի եւ համոզումի, բնագրի եւ բանականութեան, անդիտակցութեան եւ զիտակցութեան՝ եթէ կ'ուզէք, եւ փորձառութեան համադրումէն բաղադրուած այն վիճակը, որ ճշգրիտ, եւ իր ճշգրտութեանը համար նոյն իսկ անբացատրելի իրողութիւն մըն է, այսինքն շնորհք մը՝ մարդ էակին տրուած:

Մանելով զմեզ բուն հարցին տանող այս դռնէն ներս, ըսե՛նք անմիջապէս թէ մեր ազգային նկարագրին ամենէն սրտապնդիչ զիծերէն մին կազմած այդ ողջմտութեան տեսարանին առջեւ է որ կը գոնուինք այս պահուս ազգովին:

Եղան վերջապէս մեր մէջ մարդիկ — կը նոտրագրենք յատկապէս այս բառը, վասնզի չենք հաւատար բնաւ թէ վարագոյրին ետին կը պահուի կուսակցութիւն մը կամ նոյն իսկ որ եւ է խմբակցութիւն -- այս՝ մարդիկ, որոնք, ազգին այնքան աղէտքներով արկածաւորուած ներկայ ճակատագրին առջեւ, սիրա ըրին նոր վէրք մը աւելցնելու անոր արդէն բազմախոց հոգւոյն վրայ. պառակտեալ եկեղեցիի նոր հերձուած մը փորձելով մեր ազգային — կրօնական կեանքի իրականութեան մէջ. հետեցին հայրապետական հրամաններու եւ սնօրինութեանց դէմ, եւ, իրաւամբ կարգադրուածի անկարգութիւններով, անիրաւարար խռովել ճգնեցան մեր անուր դժբախտութիւններուն մէջ մեր միակ պա-

տիւն ու սիրտիանքը հանդիսացած մեծագոյն սրբութիւնը, Հայաստանեայց եւ կեդեցին :

Բայց ասիկա մէկ կողմն է միայն մետալին . անոր ցաւազինօրէն տխուր երեսը: — Այո՛, վասնզի, ինչ որ զսնունակութիւն միայն կրնայ պատճառել ամէն ազնիւ և զգաստ հայու, այն է թէ այդ հոյլ մը մարդոց հանդէպ կայ այսօր քիչով միայն պակաս լրութիւնը ազգին, որ ոչ միայն համամիտ չէ Մայր-Աթոռոյ հողեր բարձրագոյն իշխանութեան դէմ պարզուած կամակոր այդ կեցուածքին, այլ նաև խորապէս վշտացած է մասնաւորաբար այն քանի մը եկեղեցականներուն դէմ, որոնք, պարագլուխ անցած այդ քանդիչ շարժումին, պղտոր ջրի մէջ որսորդութեան բնազդներ կը պարարեն Ամերիկայի մէջ, անորակիւիօրէն սղեղ խաղարկումներով: Եւ սակայն, բացի արուեստագործուած քանի մը պարագաներէ, բարեբախտաբար հանրութիւնը չի հեռանալ իրենց, և, հնազանդ Ազգին վեհին կամքին և հրամաններուն, չի ճանչնար անոնց հոգևորականի հանգամանքը և իրենց քահանայական (I) կատարողութիւնները, այսպէս, իրենց արժանիքին և արժէքին համեմատ դատելով անոնց մուժ անձն ու մուայլ զործը:

Այս է անա մետալին միւս երեսը . անոր դեպեցիկ ու զրաւիչ կողմը: Անոր վրայ է որ երևան կուգայ, յոյժ շինիչ տպուորութեամբ մը, ազգին ցեղական ողջմտութիւնը, որ իր կեանքին և պատուոյն պաշտպան և պատասխարան կանգնած լաւագոյն բարեմասնութիւններէն մին է եղած ի վազուց անա՛:

«Ողջմտութիւնը ժողովուրդին մշտքն է» . փոխանակ տրամաբանութեան պողոտային, ուրիշ սովետներն ալ կ'անցնին երբեմն, իմաստասէրներէն քայլ մը միայն հեռու, անիկա յաճախ կ'ընտրէ այս թերևս սաէպ դերբուկ բայց կարճ ճամբան: Ողջմտութիւնն . շիտակ, զօրծնական և արող դատումն է անիկա . որ խիզն ու միտքը կը լուսաւորէ միասին: Անիկ չունին մասնուածոյ և մտածումը փրթելու չափ բարակցնող ուղեղները: Իսկ անոնք, անհասներ կամ հուաքականութիւններ, որոնց դատողութիւնը փորձառութեան սալին վրայ է կուսուած, իրենց բարոյականին մէջ նոյն իսկ ունին անիկ առատ՝ թէև անզգայի՝ մթերք մը, որ անոնց իմացական և նոյն իսկ հոգեկան կեանքին ամենէն ամուր խորքը կը շինէ:

Թէ ստուգիւ մեր ժողովուրդը ունեցած է միշտ այդ առաւելութիւնէն՝ կը հասկցուի հարեանցի բողբոջութեամբ մը այն միջոցներուն, զորս ուրիշ ժողովուրդներ և մերինը ունեցած են դարերու ընթացքին և դէպքերու ճակատին վրայ, իրենց ազգային ինքնապահպանութեան և ինքնապաշտպանութեան համար նոյն ստեղծ: — Որքան անհունօրէն ճոխ և մեծ են ինչ որ ունեցած են միւսները, քանակով և որակով միանդամայն, այսինքն իբրև թիւ, իբրև կազմ, իբրև զօրութիւն, իբրև պարզացում, ու նոյն իսկ իբրև բախտ: Աւ որքան անհամեմատօրէն անշուք և աննշան եղած են ինչ որ ունեցած ենք մենք՝ ստորոգութեանց այդ բոլոր աստիճաններուն վրայ:

Եւ սակայն ի՞նչ է զազանիքը որ մենք ևս, երկար անցեալի մը մէջ բիւր դառնութեանց և դժուարութեանց դէմ տոկալով, ապրած ենք եւ հասած վերջապէս ամբողջ մարդկութեան համար այնքան բախտորոշ ներկայ շրջանին սեմը, ուր անա ազգերու նոր արեսպագոսին մէջ բարձրացած ձայն մը կ'ըսէր դեռ երէկ մեզի համար. «Ամէնքէն մահուան եւ բնաջնջումի դատասպարտուած այդ ազգը անա նորէն ոտքի կ'ելլէ՝ նայուածքն ու աչքերը լուսաւոր ապագայի

մը ուղղած»։ Պատասխանը պարզ է այս հարցումին. զայն մեր պատմութիւնն իսկ կը թելադրէ մեզի. — «Վասնզի, թէև փոքրիկ ածու մըն ենք մարդկութեան անսահման դաշտավայրին մէջ, բայց մեր մէջ ևս զործուած են մեծամեծ քաջութիւններ և առաքինութիւններ»։ Այո՛, որովհետև երբեք չենք քնացած մեր բախտին վրայ. որովհետև մեր սրտին մէջ անկորուստ պահած ենք փրկութեան «սքանչելի յոյս»ը, հաւատքի մատեանին մէջ բազում արցունքով և արեամբ տոգուած այդ մուրհակը։ Այո՛, այս ամէնը. բայց զերազանցապէս նաև անոր համար որ այդ ամէնուն մէջ զործած է միշտ ողջմտութիւնը, մարդուն մէջ աստուածային իմացականութեան ամենէն աւելի նմանող այդ ձիւրքը, «որուն Հնորհիւ է որ կ'իրագործուի ամէն բան. առաքինութիւն, հանճար, միտք, տաղանդ, ճաշակ», և զոր անհրաժեշտ է ունենալ՝ հասկնալ և զործել կարենալու համար։

Կը հաւատանք թէ դարերէ ի վեր ազգին մէջ ապրած և ցեղին նկարագիրը ամենէն աւելի հարազատօրէն բարացուցող այդ ողջմտութիւնն է որ այժմ սկսած է նորէն զործել՝ իր ծագումին մէջ նոյն իսկ ոչնչացնելու համար աստուոր այն լիճակը, որ նոր վէրքի մը ժահրը կը ձգալ անո ներարկել Հայութեան սրտին՝ իր սուրբ եկեղեցիին կեանքին մէջ։ Երբ կը խորհինք ցեղական այդ ողջմտութեան վրայ, մեր ակնարկը կ'ուղղուի ո՛չ միայն անոնց, որոնք ողի ի բոլին կը պայքարին ինքզինքը «ազատ Հայ եկեղեցի» առձայնած հերձուածին դէմ, այլ նաև անոնց՝ զորս կը կարծենք թէ հասարակաց զգացումը յանիրաւի կը նկատէ թիկունք և զօրավիզ՝ սկսուած այդ ձախող շարժումին։ Չենք կրնար թոյլ տալ մեզի՝ խորհիլ թէ կազմակերպութեան մը մէջ, ուր այնքան ուժեղ է եղած ուղղափառ ազգասէրներու փաղանգը, զանունին զուխներ՝ որոնք կարենան հաշտեցնել իրենց դասումը այնքան սղոտոր գիտումներու հետ, և ուզեն ընդգէմ զործել ցեղին ողջմտութեան, ախան պեղելով՝ այդպէս՝ հիմերուն տակ ազգին ամենէն նուիրական հաստատութեան, Մայրենի եկեղեցիին, կամ ազգելու համար կրօնական վերին իշխանութեան վրայ, սպառնալիքի խաղ սարքել։ — Անվարան և անվերապահօրէն կ'ընենք այս յայտարարութիւնը, և ոչ թէ իբրև «ձև բանի», կամ իբրև հնարք ոչոքիչ պատշաճութեան, և այս՝ հիմնուելով մօտէն մեր ծանօթութեան վրայ անոնցմէ ամենէն զլսաւորներուն։

Մ'չ. սակաւաթիւ են և բոլորովին տարչեր մտայնութեան կը պատկանին եկեղեցւոյ միութեան և խաղաղութեան դէմ բուռնցք սեղմող խանգարիչները, հոգևորական սքեմի այժմեակաճէն բամբուկ չկրցող այդ զառնազգեսանները, սակաւաւոր՝ առանց սակայն «ընտրեալներ» լինելու. իրենց անցեալովը աւաղելի և իրենց ապագայովը անբարեյոյս մարդիկ, զորս Մայր Աթոռոյ արդարութիւնը իրաւամբ կտրեց քեցեց եկեղեցւոյ Աւխտէն։

Հայ սփիւռքը, այդ ցրուած հօտը, հրամատար Հովուապետի մը պէտք ունէր. նախախնամութիւնը և բարեգէպ հանգամանքներ պարզեցին զայն իրեն՝ յանձին Արարատեան Մայր Աթոռոյ ընդհանրական Հայրապետին։ Անոր ձայնը, յանուն Աստուծոյ և Ազգին, պէտք է իշխէ կիրքերուն վրայ։

Ամէնքս՝ մի հօտ՝ պէտք է զառնանք Անոր միայն, իբրև մի հովուի։ Մնացեալը մեզանչել է ցեղին ողջմտութեան ուղոյն դէմ. ու զայդ պէտք չէ թոյլատրէ ինքզինքին որ և է հայ, որ կը սիրէ իր ազգն ու եկեղեցին։

* * *